

Պ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Հ Ա Ն Պ Է Ս

ԵՒ

Բ Ա Յ Ի Ռ Ի Ր Ն Վ Կ Յ Ց Ա Կ Յ Ց Ց

Ի Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ի Հ Ա Ր Ց Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ց Վ Ի Ե Ն Ն Ա Ց Ի Ո Ց

Ի Զ Մ Ի Թ Ն Ի Ս

Տարակոյս չկայ որ աշակերտի մը համար մեծ նշանակութիւն ունի այն օրն՝ յորում ի վարժատրութիւն յընթացս դպրոցական տարուոյ ըրած յատաճարկութեան պիտի կորզէ հանդիսականաց ճնորդներէն ծափահարութեան կայթիւններ կամ ի պատիժ յետադիմութեան հանդիսականաց պարսաւադիր նայուածքներուն նշաւակ պիտի ըլլայ:

Յունիս ամսոյն 26ին սկսան Վարժարանիս աշակերտաց հրապարակական քննութիւնները՝ առաջի խոռոն բազմութեան: Զմոռնանք յիշատակելու որ Աստ. Փոխ-Հիւպատոսն եւս աշակերտները քաջալերելու համար հաճեցաւ ինչ ինչ բարձր նիւթերու քննութեան ներկայ գտնուիլ: Հրապարակական քննութիւնը Յուլիս ամսոյն 4ին վերջացան լիովի յաշողութեամբ:

Ըստ կանխամուտ սովորութեան՝ վկայականաց բաշխումն դպրոցական հանդէսով մը սկսաւ: Վարժարանիս ընդարձակ պարտէզը յանգոցցիչ հանդիսավայր մըն էր դարձած, ուր կը ծածանէին ամէն ազգերու երփն երփն դրօշներն, իսկ հանդիսավայրին կենդրոնը փառաւոր տեղ մը գրասած էր աստրիական շքեղազարդ դրօշը: Դեռ ժամն Յէր, երբ հանդիսականք խուռընթաց բազմութեամբ հանդիսավայրը կը փութային: Ըստ յայտագրին ժամը ճիշդ 4ին, Վսեմափայլ ընդհ. Հիւպատոսն Արմէն Վաշ Փօն Ձէկէ եւ Պարոն Ալպէրդ Փոխ-Հիւպատոսն, մեծամեծ մարդիկներէ շրջապատուած հանդիսավայրը մտան. ի նշան յարգանաց իբր 500է աւելի հանդիսականաց կողմանէ սիրալիիր ողջունուեցան եւ իսկոյն աստրիական փեմ՝ քայլերզն սկսաւ հնչել նուագախմբին կողմանէ՝ զոր յոտնկայս մտիկ ըրին:

Սոյն հանդիսիս համար Վարժարանիս կողմանէ յայտագիր մը պատրաստուած էր, զոր անա կը ղնենք հոս.

1. Երգ աստրիական Նորազատուեալք.
2. Պօսք գերմաներէն, արտասանեց Պր. Ստեփան Գաւապուեան.
3. Երգ աստրիական, քառածայն Խմբերգ.
4. Հայերէն մեծախօսութիւն, արտասանեց : Պր. Արամ Գաւապուեան.
5. Wandertied եռածայն Խմբերգ.
6. Նուագախումբ
7. Le Sac de Scapin մէկ արարուածով
8. Նուագախումբ
9. Schwert und Pfing, ոտանաւոր, արտասանեց Պր. Գրիգ. Դաւիթեան.
10. Un Evangile, ոտանաւոր, արտասանեց Պր. Էմիլիո Փորթմոնաւիթ.
11. Երգ Միսիթարայ Աբբահօր, քառածայն Խմբերգ.
12. Պօսք գաղղիերէն, յօրինեց եւ արտասանեց Պր. Փրոտ. Գալէրիի.
13. Ճանապարհորդութիւն յերկինս, անգղ., յօրինեց եւ արտասանեց Պր. Ս. Դաւիթեան.
14. Saluons, saluons, քառածայն Խմբերգ.
15. Վկայականաց Բաշխումն

Ուրախութեամբ կը ծանուցանենք որ Վարժարանս այս տարի վեց շրջանաւայտ ունեցած է, որոնց անուանքն են. Պր. Փրոտորոմոս Գալէրիի, ընդունեցաւ Ա. աստիճանի վկայագիր. Պր. Արիստոտ Զ. Փրոտորոմոս, ընդունեցաւ Բ. աստիճանի վկայագիր. Պր. Սողոմոն Դաւիթեան, ընդունեցաւ Գ. աստիճանի վկայագիր. Պր. Աւետիս Եա- հումեան, ընդունեցաւ Գ. աստիճանի վկայագիր. Պր. Տիմիթրի Մանկանծօթի, ընդու- նեցաւ Գ. աստիճանի վկայագիր. Պր. Գեորգ Գորպիսի, ընդունեցաւ Գ. աստիճանի վկայագիր:

Բաց ի Երջանաւարտներէն առաջնակարգ վկայական անող աշակերտաց անուններն են Դ. Դասէն Պր. Գեորգ Երպէթեան եւ Արիս Զօլաբիտէս. Ե. Դասէն Պր. Գրիգոր Դաւիթեան, Պր. Բարսեղ Պապասանեան եւ Պր. Երուանդ Փաթափանեան. Զ. Դասէն միայն Պր. Ստեփան Դասպարեան:

Ինչպէս վերն ակնարկեցինք Հանդիսին կը նախագահէր Արմէն Վաշ Ֆօն Ձեկէ Աւտ. Ընդհ. Հիւպատոսը: Հանդիսականաց մէջ կը գտնուէին Պարոն Ալպէրթ Աւտր. Փոխ-Հիւպատոսը: Աւտրիական հիւպատոսարանի պաշտօնաններէն Պր. Վիկտոր Փօթթունաթ եւ Պր. Պէնզոն Վենդուրա իրենց ընտանեօքը յանդերձ. Թեմիս կաթնու- դիկեայ Հայոց հասարակութեան Առաջնորդն Գեղյ. Զ. Նիկողայոս Ժ. Վ. Ազարեան. Գեոր. Դանաթօ Նպիսկադրոն, բազմաթիւ լատինաճէս միաբանութեանց ներկայացու- ցիչք եւ ամէն ծէսէ եկեղեցականներ. Մ. Պ: Սաման Բուսլ. հիւպատոսարանին առաջին թարգմանը, Պետրոս էֆ. Սիսեան, Պր. Կոտէն, Մաղնիսայի գծին վարիչն եւ այլ մեծամեծ անձինք, զորոնք շնք կարող յիշատակել առ անկուրթեան տեղիչն:

Ժամը ճիշդ 5 1/2ին յանդէր փակուելով ղանդիսականք ուրախ սրտի մեկնեցան հետերնին տանելով բարցր տպաւորութիւն մը:

Զմիւռնիս, 12. Յուլիս 1899:

Ե Ր Կ Ր Ա Գ Ո Ր Ժ



Մ Յ Ն Ե Ր Ե Ս Ե Լ Գ

ՆՈՐ ՀՐՈՇԵՐԱՆՆԵՐԻՆԷ

- 68. ՊՐՕՇԵՆՏ ՊԵՐՏ. — Ջեսիկայի առաջին արօթը: Մանկական զոյց: Թրգմ. Գեորգ Պոռշեանց: Թիֆլիս 1899. Տպ. Մ. Մարտիրոսեանց: (Թիֆլ. Հայոց Հրտիչ. ՀՆԿ. Թ. 153.) Էջ 80: Գիրն է 20 Կ.
- 69. Վ. ՓԻՍԼՅԱՆՆԵՑ, Հայ-Ռուսներ, ազգաբնական ուսումնասիրութիւն. արտատպած "Ազգաբնական Հանդիսից": Տփղ. տպ. Մ. Գ. Ռոտինեան 1899: Մեծ 8 էջ 99: Գիրն է 50 Կ.
- 70. ABEGHIAN DR. MANUK, Der armenische Volks- glaubе. Leipzig 1899. 8 pp. 127.
- 71. ԴԵՄԻՐՃԵԱՆ ԴԵՐ., Բանաստեղծութիւններ. Հրա- տարակութիւն Տէր-Գրիգորեան Երանոսի: 1899, Թիֆլիս, Տպ. Մ. Ռոտինեանց էջ 8 34, Գիրն է 25 Կ.
- 72. ԹՈՒՄԱՆՆԵՆՑ Ե. Բանաստեղծութիւններ 1892— 1899. Թիֆլիս, Տպ. Վասց. Հրտ. ՀՆԿ. էջ 8 111: Գիրն է 60 Կ.
- 73. ՎՈՒՀԷՄ ՎԱՌՈՎ: Էար-Սիրտ Թարգմ. Օր. Ե. Տ. Ն. 1899 Թիֆլիս. Տպ. Մ. Աղաբալանեանց (Հրա- տարակութիւն ԹՓԼ. Հայոց Հրտ. ՀՆԿ. Թ. 158) էջ 8 103: Գիրն է 25 Կ.
- 68. Պոռշեանց Պիլոմ. — Էրեւանի տպար- տութիւն. Պ. Պ. Պառշեանցի մէկ թարգմանութիւնն

է գրողի. եւ ոչ այնչափ նիւթին՝ որչափ լեզուին պարզութեան ու բացառութեան վեհութեան համար կը յանձնարարենք նոյնին ընթեցումը: Պատմութեան մէջ գլխաւոր դեր խաղացող ենթա- կան է Զեռեփա անուն աղբառ ու Լքեալ եւ մի- անգամայն ազէտ աղէկի մ'որ ոչ Աստուծոյ վրայ դառափար անի եւ ոչ ալ աղէկի բարւ լուծ է... Սակայն վերջի վերջի բողբոջական դառողի մը միջ- նորութեամբ՝ բողբոջականութեան կը յարի:

Հարկ չկայ հոս լեզուին պերճութեան վրայ խօսիլ, որ ինքեան յայտնի է, քանի որ Պառշեանցի մը ճարտար գրչին աղբիւրքն է... Երկիս գլխաւոր առաւելութիւններէն մէկն ալ գրչոյրիս օտար- հնչիւն բառեր զեծ բլլան է, որոնցմէ կովկասեան մասնալիւն արտաբերածին՝ եթէ ոչ ամբողջ, գոնեայ մեծ մասը վարձած կը տեսնենք: Ը.

69. Վ. Փոսիպանց, Հայ-Ռուսներ, արեւ- իր-մը տառադրութիւն: Սոյս այլեւայլ տեսա- կետով յարչի երկաթիբութեան վրայ աղբէն ու- ըրիլ տեղ մը քանի մը ինքը բարձր առիթ ունե- ցանք (տես "Հանդ. Ամս.", 1899, էջ 86), երբ կը խօսենք "Ազգաբնական Հանդիսի", 1898 խորք մէկ համարին վրայ, ուր նախ լոյս տեսած էր գործս. (տես "Աղբ. Հանդես Գ. Գիրք, 1898, էջ 203— 275): Նայն տեղէն առնելով առանձին գրչեղով